

Բ. ՏԱՐԻՈՅ ՄՈՒՏՔԻՆ

Այսպես տրուած է նիւթը:— Բ. Տարւոյ մուտքին: Շատ ընդհանուր տարագ է անշուշտ: Բայց կը խորհիւմ թէ ընտրութեան խնդիր չի մնար: Ամբողջ առաջին տարին կարծես կը պատրաստէ ինքզինք, որպէս զի իրմով զբաղինք Բ. Տարւոյ մուտքին:

Դժուար ըլլալ թերեւս կարգաւոր ծրագրի մը վրայով արտայայտել զայն: Տարօրինակ իսառնուրդ մը եղաւ անիկա իսննդավառութեան պահերու, բեկումներու, անկումներու, լարուածութեան, կրկին կանգումներու, գործունէութեան: Կրնանք խոստովանիլ որ կեանք մըն էր սկսած կազմաւորուիլ մեր շրջապատէն ներս: Կեանք մը, որ հեռու էր զինք կանխող շրջանի աննկարագիր, վանողական, իրերամերժ պայքարի մոլուցիւն:

Կը չափազանցե՞մ արգեօք: Բայց մեր զգացումն է մեզի վկայողը: Ու չէ խարսձ մեր զգացումը մեզի: Մէկ տարուան մէջ մեր ներքին կեանքը, մեր շրջապատը թօթուեց ինքզինք իր այլամերժութեան պատմուհանէն: Անդիմագիծ կամ բազմադիմագիծ անհատներ Բովբովի եկած ձգտումը ստեղծած են նոյն պարեգօտը հագնելու՝ հոգիի, մտքի, նկարագրի: Եւ կրնանք ըսել թէ, այդ քանին համար անհրաժեշտ շրջանակը, մթնոլորտը իրողութիւն է հիմա արդէն:

Բայց ասիկա, ինչպէս կ'ըսեն, «յընդհանուրն առնուած» ճշտումն է երեւոյթին:

Իջնենք կեանքին:

Ու պիտի տեսնենք որ չէ քայսձ անիկա շարժումին հետ: Այսինքն մենք հեռու ենք տակաւին մեր նպատակին իրագործումը ասրելէ: Որովհետեւ Բ. Տարւոյ մուտքին խոր կերպով շեշտուած

նկարագիր մը մէջտեղ դնելու համարձակութիւնը չունինք զեռ: Հաւաքական դիմագիծ մը չենք յաջողած յառաջ բերել, զգալի ընել, ո՛չ իրարու հետ ունեցած մեր ներքին եւ ոչ ալ արտաքին մեր շրջապատին հետ մեր յարաբերութիւններուն մէջ:

Մեղադրանքի բաժին մը անխուսափելի է մեր ճիտին: Բայց նոյնքան անխուսափելի կը գտնեմ մեր պարտքը, մեր դանդաղութիւնը՝ դիմագիծ-նկարագիր կազմելու մեր ստաշադրութեան մէջ: Այս տարին, հողը քարքարուտէն մաքրելու, տափելու յատկացուեցաւ: Ու ասիկա՝ որքան անխուսափելի, նոյնքան անհրաժեշտ աշխատանք էր: Երբ մանաւանդ նկատի առնուի ներքին խօսքայտեսներու գոյութեան պարագան: Անձեր եւ միջադէպեր մասնաւորելու հարկ չկայ կարծեմ: Մեր նպատակը, այս ժամուն, պաղարիւն անդրադարձը կատարել է անցնող մէկ տարուան՝ Բ. Տարւոյ մուտքին քարձուցէն: Այս է պատահաւ որ, չուրանալով հանդերձ իսննդավառութիւնը գոր ունեցանք մեր այս ձեռնարկին ընթացքին, չենք կրնար ուրանալ նաեւ մեր դիմագիծին թերխաշութիւնը՝ գոյն եւ մորթ բռնած չըլլալու, իրրեւ մանուկ հաւաքականութիւն մը: Ու ասիկա հաստատելու համար դժուար չէ դիտել թէ ի՞նչպէս, մեզմէ իւրաքանչիւրը, իր անձին ցցուն քնագոյներովը կ'ասարի դեռ: Մինչդեռ հաւաքական գործունէութեան մը յաջողութիւնը համեմատական է անձնականութիւններու ընկղմումին, բարեձեւումին: Մեր անձնական նկարագրի շեշտ, հաստ գիծերուն: Այդ ցցունքները աւելի չափով դեռ պէտք ունին յարտոցուելու: Ատով՝ աւելի մօտեցնալու համար շրջանակի ըմբոնումին, դիւրաստեղծութեան, դժուարութեանց յարթելու, կեանքի մէջ ցցունող

արգելնեցրել վրայէն անցնիլ կարենալու, մասնորոշման՝ ամբողջական, եւ ամբողջին ալ տոկոսն մնալու գաղափարին, որ գաղափարն է կատարելութեան:

Մեր կեանքը ցոյց կու տայ սակայն թէ որքան հեռու ենք մեր միութեան բուն նպատակէն: Լայն է բացաստանը անջրպետին:

Ի՞նչ ընել՝ որպէս զի յաջորդ անդրադարձին՝ Գ. Տարույ մուտքին, երբ այսպէս կենանք նորէն, Բ. Տարույ ընթացքին կատարուած լաւագոյն իրագործումներու հրճուանքը ունենանք:

Եթէ պէտք ըլլար աշխարհայեացքի փոփոխումը թելադրութիւններ քանահայտելու, առաջին տեղը պիտի տայի «անհատական անդրադարձումին»: Այսինքն միութեան մը իւրաքանչիւր անդամ անհատապէս պէտք է գիտնայ ապրիլ նպատակը, որուն համար կան իրենք: Իր կեանքին եւ գրադումներուն նիւթը ընել զայն, փոփոխել որ տեսակ մը ուղեցոյց է անկախ: Նպատակի մը յաջողութիւնն էական պայման է՝ յաճախ շփուելի, եւ մտածումներու եւ գագուտներու ճշտութիւնը: Խաղաղ անոր հետ, ճիշտ ինչպէս մանուկը իրեն տրուած խաղալիքին հետ կ'ընէ, զայն ամէն տեղ իրեն հետ կը պտտոցնէ: Եւ ի՞նչ շրջանակի ու պայմաններու մէջ ալ գտնուի, իր խաղալիքը կը փնտռէ, անով կը տարուի: Նոյն է պարագան մեզի համար: Տարուի պէտք է մեր նպատակով, որ հեռապատկերն է մեր ապագայ կեանքին:

Մեր առօրեայ գրադումներուն ընդմէջէն անդրադառնալ մը մեր առաջադրութիւններուն, թէ հեռու պիտի պահէ մեզ թերացումներէ, եւ թէ՛ անխուսափելիորէն խանդավառութիւն մը յառաջ պիտի բերէ մեր մէջ անոր մասին: Միշտ ջերմութեան մը, խանդի մը մէջ մնալուն քարիքը ներքին այն լեցութիւնն ու զօրութիւնն է, որ ժպիտով դիմաւորել

պիտի տայ մեզի, յուսահատութիւնները, անակնկալները կեանքին, մեր գիտուն թափուող:

Անհատապէս պիտի ունենանք թուլացման, բարոյալման պահեր, որոնք հեռացնեն մեզ մեր նպատակէն, բեկումներ ստեղծելով մեր ներսիդին: Ասոր դէմ վրէժալիս է միջոցը. — խիստ ըլլալ ինքզինքին հանդէպ: Թոյլ յտալ ոեւէ արարք, նոյնիսկ ներքին մտածման, որ այժ քաղաք, երբ անկախ շեղումն է, կամ նուազումէն կու գայ մեր հեռապատկերին: Կարելի այս բեկումները ի մտի ունենալով էր որ անհրաժեշտ կը նկատուի շարքապէս հաւաքութիւնները, թէ իսկ մասնաւոր խնդիր կամ նիւթ գոյութիւն չունենար: Բով բովի գալն իսկ սրտերը կը բաճայ նոյն ճամբուն:

Աւելի դժուար՝ քայքայ կարելու պարագայ մըն է ունակութիւնը սեղանի առջեւ նստիլ կարենալու եւ կանոնաւոր աշխատանք կատարելու: Կրօնաւորի մը կեանքին միջոցառութիւնն է կրօնաւոր ըսել՝ այս վարժութիւնը: Ու եթէ մենք ինքզինքնիստ չենք գտած տակաւին, մեծ բաժին մը պէտք է տայ աշխատելու կամքի պակասին՝ մեր մէջ:

Երկրորդ երեսին վրայ, այսինքն հաւաքական գործունէութեան մէջ, խնդիրը աւելի պարզ կը դառնայ երբ անդամները հարկ եղած պատրաստութիւնը ունին արդէն անհատապէս: Անուրանալի է բաժինը, դերը պետի մը կամ գործադիր, վարիչ մարմիններուն: Թերացումներու հանդէպ ասոնց խստութիւնը քարիք է ըստ ամենայնի: Պէտք չէ թոյլատու գտնուիլ, կամ այժ գոցել որեւէ զանցառութեան: Ինքնին, ու եթէ կ'ուզէ հոգեբանօրէն, թուլացումը այս կէտին է որ ծայր կու տայ: Ինքնարդարացում ու չմեղանք ամէն արարքի համար կարելի է: Բայց սխալ փաղաքանքութեան ճամբան է ատիկա, երբ մասնաւոր նպատակ ունինք դրական արդիւնքներ ձեռք բերելու: Մարդ

ինքզինք կը շինէ երբ իբրեւ դատախազ կը կանգնի ինք իր գործերուն դիմաց: Ինքզինք չ'մեղելու ունակութիւնը ծանծաղամիտ կը դարձնէ մարդը: Ասկէ գգուչանալու համար է որ կ'ըսենք. «Սանձը միշտ քաշուած, բռնուած պէտք է պահել»: Առաջադրուած ամէն որոշում, ամէն դժուարութեան հակառակ, պէտք է անպայմանօրէն գործադրուի:

Աւելի դրական արդիւնքի կը հասցնէ, եւ աւելի բարերար հետեւանքներ ունի հաւաքական գործունէութիւնը: Պատասխանատու մարմինը այնպիսի աշխատանքներ պիտի փորձէ մէջտեղ դնել, ուր ամէն անդամ անձնական բաժին մը ունենայ մասնակցութեան: Հաւաքական այդ գործերուն մէջ, անհատականութեան ցցուն բնագոյնները անխուսափելիօրէն կը խարտոցուին: Ու մենք վարժութիւնը կ'ունենանք ընկերութեան մը մէջ գործելու կերպին, ուրիշներու հետ վարուեցողութեան, մարդերուն թերի կողմերը փնջնալու, հանդուժող դառնալու, կեանքը հասունութեամբ մը ապրելու:

Ու կենցաղագէտ ըլլալը լաւագոյն յատկանիշներէն է. գոր կրօնաւոր մը կրնայ ունենալ:

Ու մենք այդ բոլորին մախատարերքն է որ կը փորձենք մեր շարժումին այս սկզբի շրջանէն:

Ու մենք տարի մը քայլեր ենք մեր շարժումին հետ: Այդ իսկ բաւ է երաշխաւորելու համար յաջորդ օղակները յարատեւութեան շղթային: Աւելի ապահով՝ եթէ ուզենք անդրադառնալ որ պատմութեան մէջ նոր էջ մը կը բացուի ինքնին մեր այս կազմակերպուածութեամբ: Անկման շրջանին մէջէն, քովն ի վեր, այս ճիգը, պէտք է հաւատայ որ կանչուած է փակատագրական դեր մը ստանձնելու դարաւոր ու վանական այս հաստատութեան դժբախտ այս օրերուն: Ունենալ պէտք է կանչուած ըլլալու գգացումին հպարտութիւնը:

Ու ապագան տեղ պիտի ունենայ մեզի տակիք:

15/10/43

Թ.Ա.Մ.